


## ՏԵՐՈՒԽԱԿԱՆ ԱԴՕԹՔԸ



Աստուծոյ անուան յայտնութիւնը տարբեր աստիճաններով հետեւեալ կերպով կարելի է ցուցնել։ Նախ՝ Բնութեան մէջ, որովհետև զելին իր գործերուն մէջ փնտռել ամենանախնական ու բնական քայլը պիտի ըլլար մարդկութեան համար։ Ստեղծուածէն՝ Ստեղծողին, արարածէն՝ Արարչագործողին, արդիւնքէն՝ Ազգբնապատճապին վերանալ եղած է, նոյն իսկ նախնական գարերու մէջ, ամենապարզ տրամաբանութիւնը մարդկութեան, ու ատոր համար, Աստուծային Յայտնութիւնը Բնութեան մէջ, պէտք էր առաջինը ըլլար յայտնութեան կարգին մէջ։ Երկրորդ Յայտնութիւնը ներշնչեալ Խօսքին մէջ եղաւ, երբ Աստուծած իր ընտրեալ մարդարէներուն և ծառաներուն միջոցաւ իր անուան ու կամքին գրաւոր յայտնութիւնը ըլլաւ։ Երրորդ ու աւելի կատարեալ Յայտնութիւնը տըրուեցաւ իր Որդւոյն վրայ ու Անոր միջոցաւ, և հիմա՝ Յայտնութեան լոյսին յաւելումովք՝ որչափ մեծ տարբերութիւն կայ Աստուծոյ անուան մասին մեր ունեցած հասկացողութեան և գիտութեան մէջ։ Եւ այս երեք աստիճանները, այսօր, մեր մարդկային միտքերուն համար Անոր անուան նշանակութիւնը կատարելապէս բացայատեցին։

Կրնանք ըսել թէ Աստուծոյ անունը իր բնութիւնը կը ներկայացնէ։ Երբ Մովսէս լեռնէն իջաւ ու այպահնեց ժողովուրդը իւրենց մեղքերուն համար, և բանակէն գուրս հեռու տեղ մը կանգնեց խորանը, սկսաւ խօսիլ Աստուծոյ հետ, բարեխօսելով ժու-

ները, մարդկային կամքին ուղղած իրենց այս ստիպիչ թելագրումներովք պարզապէս մարդուն անձնիշխանութիւնը կը ցուցնեն։ բարոյական կեանքն է որ կը զարգանայ պարտականութեան գերազոյն օրէնքին պաշտպանութեանը տակ։

(5)

Ե.

(Աերշը յաջորդ թիւով)

ղովաւրդին մեղքերուն համար, ան այսպէս կը պաշտօնէր, «Եթէ ոչ դու ինքնին երթայցն ընդ մեզ, մի հաներ զմեզ աստի» (Ելից ԼԳ. 15)։ Եւ Տէրը խոստացաւ չնորհք ընել։ այն ատեն Մովսէս խնդրեց Տիրոջը փառքը տեսնել, և եւ ասէ, Ես անցացից առաջի քո փառք իմովք, և ողորմեցայց որում ողորմեցայց, և զմացայց յոր զմացայց» (Ելից ԼԳ. 19)։ Նաև երբ Տէրը Մովսէսի պատուիրեց երկու քարե տախտակներ կոփել և Սինա լեռը ելնել, և երբ Մովսէս երկու տախտակներով ելաւ լեռը, և եւ էջ Տէր ամպով, և կայր յանդիման նորա անդ, և կոչեաց յանուն Տեառն։ Եւ անց Տէր առաջի նորա, և կարգաց, Տէր Աստուծած, զմած և ողորմած, երկայնամիտ, բազումողորմ և ճշմարիտ, որ պահէ զարդարութիւն և առնէ զողորմութիւն ի հազար ազգս, բառնայ զանօրէնութիւնս և զանիրաւութիւնս և զմեզս, և ոչ անպարտ առնէ զպարտաւորսն, ածէ զանօրէնութիւնս հարց յորդիս և յորդւոց յորդիս մինչև յերիս և ի չորս ազգս» (Ելից ԼԳ. 6-7)։ Ահաւասիկ Աստուծոյ անունը և անոր Մովսէսի կողմէ կանչուիլը կը պատկերացնէ Աստուծային բնութիւնը, իր առատ ողորմութեան, և մեղքի գէմ տածած անմարելի և բուռն պժգանքին մէջ։

Հին ու նոր Կտակարաններու մէջ Աստուծոյ տրուած անունները շատ են և բազմատեսակ, և անոնց հաւաքումը բաւական հետաքրքրական կրնայ ըլլալ։ որովհետև, անոնց ամբողջութեան վրայ նետուած ակնարկ մը մեղքի պիտի ցուցնէ Անոր բնութիւնը և այլազան ստորոգելիքները։ Ծնընդոցի «Եհովա-Աստուծածէն» մինչև Յայտնութեան Գիրքին «Տէր Յիսուս Քրիստոսը», անուններու ինչ պէսպիտութիւն մը, որուն մէջէն կը ծիածանին Աստուծոյ անունապէս հոգեգրաւ ստորոգելիքները։

Աստուծոյ անունը իր «Բանն» է։ Քրիստոս յայտնողն է Հօր (Ելից ԼԳ. 20), Գիրքին մէջ յիշուած հրեշտակը, որ իսրայէլը պիտի առաջնորդէ, ու իր (Աստուծոյ) անունը անոր վրայ է, Քրիստոսն է։ Եսայիայ (ԾԲ. 7) երգած լեռներուն վրայ գեղեցիկ ոտքով աւետիս բերողը, խաղաղութիւն քարոզողը, որով իր (Աստուծոյ) անունը պիտի գիտցուի իր ժողովուրդին մէջ, Քրիստոսն է։

«ԶԱՍՏՈՒՅԱԾ ոչ ոք ետևս երբեք, բայց Միածինն Որդի՝ որ է ի ծոց Հօր՝ նա պատմեաց» (Յովհ. Ա. 18): «Եթէ զիս գիտէիք, և զ Հայրն իմ թերեւս գիտէիք» (Յովհ. Է. 19): Խօսքերն ալ կը ցուցնեն թէ Յիսուս Հօրը յայտնողն է: Այո՛, Սստուծոյ Խօսքը և անոր Քրիստոսի վրայ կատարեալ յայտնութիւնը, Աստուծոյ բնութիւնը կը պատկերացնեն: ԱԻ սկզբանէ էր Բանն, և Բանն էր առ Աստուած, և Աստուած էր Բաննու: Աստուծոյ անունը՝ անուններու գերաշանցնէ: Անոր անունով շնորհներու առատութիւնը վայելեցինք: Անոյ ազգեր ապրեցան և երկիրներ կեանք ապին: Անոր յոյսով կը հրճուի մարդկութիւնը, Անոր անունը անջնջելի և սոկելէն տառերով գլուխած է երկինքին կապոյտին, յաւիտենական ժայռերուն, առաւօտեան լոյսին, ու տիեզերքի ամէն մէկ հիւլէին վրայ: Անոր անունն է մարդկութեան քայլերը առաջնորդող մէծակալ Յայտնութիւնը: Ինչպէս որ մագնիսը հիւսիս կը դառնայ, այնպէս ալ մարդկութեան սիրտին հզօր մագնիսը Աստուծոյ անուան կը դառնայ: Առանց այս անուան մարդկութիւնը, իր անծայրածիր ովկիանի մը վրայ, պիտի Կորսնցնէր ինքնինքին և համայն տիեզերքին գոյութիւնն ու գիտութիւնը, և չգիտականութեան և կամ կոյր գիտուածին ճակատագրականութեան յարատատան ալիքներուն վրայ մահարեր կորստեան սարսափովը պիտի համակուէք: Աստուծոյ անունը, մէծ, սուրբ յաւիտենական ու տիեզերապարփակ անունը:

Բ. — Աստուծոյ անունը սրբաբաննել, «Սուրբ եղիցի» զԱյն յարգել է, և այս կրաւորական միտքով պէտք չէ հասկնալ բնաւ. — այսինքն, մեր Աստուծոյ անուան սրբութեան համար աղօթելովը Անոր անուան սրբութիւնը չաւելնար: Ան սկզբնապէս սուրբ էր, ու յաւիտենապէս ալ սուրբ է իր անհուն սրբութիւնով: Մանաւանդ երբ կը խորհինք մարդկային սիրտին անորբութիւնները, և կամ մեր ունեցած շատ անշան սրբութեան վրայ՝ մեր Փարիսեցիական հպարտութիւնը, կարելի չէ՞ հարցնել թէ, մեզի պէս խեղճ ու անսուրբ արարածներու սրբաբանութիւնով պիտի սուրբ ըլլայ Անոր անունը: Անոր, զոր Սերովքիներ և Քերովքիներ կ'օրհնաբաննեն, երկնային հրեշտակներու անհամար խումբեր կը սըր-

բանն երեքսրբեան սրբասացութեամբ. Անոր, որ ինքն է միակ անհուն սրբութիւնը տիեզերքին մէջ:

Բայց, «Ասուրբ եղիցի»ն պէտք է սապէս հասկնալ, թէ այս աղօթքով կը հայցնէնք Աստուծոյ անուան սրբութեան տիեզերական գիտակցութեան ծաւալումը. — այսինքն, թէ ամէն մարդ ծայրագոյն յարգանքի առարկայ ընէ զայն, պաշտէ զայն, ու աշխարհած անօթ ըլլայ Անոր անունը որ արդէն ամէն տեսակ անմաքրութենէ զերծ ու սրբութեան անպատմելի առաւելութիւններով օժտուած անուն մըն է:

Բանի որ ԱՍուրբ եղիցի անուն քո» աղօթել Աստուծոյ անունը թէ՛ յարգել թէ՛ ալ յարգուիլը հայցել կը նշանակէ ըսինք, ուրեմն, Անոր միւս բոլոր անուններէն աւելի «Հայր» անունը՝ ինչպէս սիրոյ նոյնպէս յարգանքի առարկայ ըլլալ պէտք է: Մարգարէններու որդինները այսպէս հասկցան այս ճշմարտութիւնը, ինչպէս նաև իսրայէլի թագաւորը Յովաս: «Հա՛յր իմ, Հա՛յր իմ» աղաղակեց եղիսէ, եղիալի երկինք վերանալուն ատեն (Դ. Թագ. Բ. 12, Զ. 21): Նոյնը աղաղակեց նաև Յովաս երբ եղիսէ մահացու հիւանդութեամբ հիւանդացաւ: Բայց ա՛լ աւելի Նոր Կտակարանի մէջ կը պատուիրուի զ Աստուծած իրեմ Հայր պաշտել ու Անոր սուրբ անունը օրհնաբանել ինչ որ Յիսուս կը սորվեցնէ իր անձին օրինակովը: Իր բոլոր կեանքին, բոլոր աղօթքներուն մէջ իր միակ ու սիրելի կերպնէ զ Աստուծած «Հայր» անուաննել, և նոյն իսկ խաչին ճգնաժամային տագնապններուն մէջ, տառապած հոգիին բոլոր թափովը աղաղակեց. «Հա՛յր, ի ձեռս քո աւանդեմ զհոգի իմ»: Այո՛, այս Հայր անունը ա՛լ աւելի սուրբ է ու կը սրբաբանուի երկնաւորներէն ու երկրաւորներէն, հրեշտակներու խումբերէն ու մարդերու ժողովներէն: Եւ բնականաբար՝ պէտք է այսպէս ըլլայ, որովհետեւ «Հայր» անունը միակ մատչելի ու մեր սիրտերուն մօտիկ անունն է Աստուծոյ, և անոր համար աւելի կը սիրենք փառաբանել այս անունը: Կը հիանանք Անոր «Ճէր Սարաօթ» անուան, երկիւղախառն զգացումով կը համակուինք Անոր «Եհովա Հզօր Աստուծած», «Ճէր Զօրութեանց» անուններէն, կը սարսափինք Անոր «Արգար և Վրէժխնդիր Աստուծած» ա-

նուռներէն. բայց կը պաշտենք Անոր անունը իրբե «Հայր», «Սուրբ Հայր». կը սրբաբանենք Անոր անունը իրբեւ Սէր-Աստուած — «Սէր է Աստուած». իրբեւ Լոյս-Աստուած — «Աստուած լոյս է»։ Ահա Աստուածոյ միւս բոլոր անուններէն աւելի մեզի համար սիրելի անունը։ Եւ, ո՞հ, մարդկութիւնը որչափ պէտք ունի Անոր այս անունը սրբաբանելու, որովհետեւ, իրբե գթած ու բազումողորմ Հայր, Անոր անունը սրբաբանել, ահա այս եղած է միակ ու անձկազին տեսչը տառապած մարդկութեան։ Այս՝ սուրբ թող ըլլայ Անոր «Հայր Երկնաւոր» անունը։

Եթէ Աստուածոյ անուան, մանաւանդ Հայր անուան, սուրբ ճանչցուելուն համար կ'աղօթենք, և մենք ալ զայն կը սրբաբանենք, ուրեմն, մեր թէ՛ այս աղօթքը, թէ՛ ալ ուրիշներու մասին ըրած հայցուածը պէտք է զուարթութեամբ ու յօժարութեամբ ըլլան. թէ՛ մենք և թէ՛ ալ ուրիշներ ինքնանուեր կամքով պէտք է հնազանդինք մեր այս նուիրական պարտականութեան կատարումին. որովհետեւ, այսպիսի հնազանդութիւն մը սիրոյ ճշմարիտ յարգանքն է։ «Սուրբ եղիցի անուն քո» աղօթել, խորհենով թէ բոլոր մարդկէ նոյնը կ'ընեն, թէ բոլոր քրիստոնեաներ այս անուան առջև պաշտումի Երկրագագութիւն կը մատուցանեն, թէ այս սովորական դարձած կերպ մըն է, թէ Աստուածոյ սպառնալիքները կը սարսափեցնեն ու կը վախցնեն մեզ, թէ հակառակը ընել ամօթ, նախատինք ու լիսաս պիտի բերէր մեզի, ասոնց բոլորն ալ ստորին ու անպատշաճ շարժառիթներ պիտի ըլլային, և ընդունելի պիտի ըլլային Աստուածոյ անուան սրբութեան համար մատուցուած աղօթքի մը սրբութեան սահմանաններուն մէջ, ինչպէս որ Մովսէս սրբութիւն կը պատուիրէր ժողովուրդին՝ երբ ինք բարեխօսելու կամ աղօթելու կը պատրաստուէր անոնց համար, նոյնպէս մենք ալ մեր բոլոր զգացումներն ու խորհրդածութիւնները, մեր ամբողջութիւնը պէտք է սրբենք յօժարակամ նուիրումով՝ երբ կը պատրաստուինք աղօթել «Սուրբ եղիցի անուն քո», ինչպէս որ մարդ մը իր ձեռնարկելիք գործին մեծութեան և կարեւութեան համեմատ կը պատրաստուի և կը կեզրոնացնէ իր կարողութիւնները,

նոյնը ընել պէտք ենք նաև մենք, երբ այս չափ կարեւոր ու էական հայցուածի մը համար Աստուածոյ առջև կը մօտնանք. ուրովհետեւ, այս երեւութապէս բոլորովին Աստուածոյ յատուկ մաղթանքն ու հայցուածը ալ աւելի մեզի համար կարեւոր է ու էական։ Ուրեմն, պէտք չէ մեր ամբողջ հոգին գնել այսպիսի աղօթքի մը մէջ, ու այն ալ բոլորովին յօժարութեան ողին պէտք է տիրէ մեր մէջ, երբ կը մատուցանենք այս վսիմ աղօթքը, սուրբ բազանքը «Սուրբ եղիցի անուն քո»։

Նաև Աստուածոյ անունը սրբաբանել, Հայրը Որդիին միջոցաւ յարգել կը նշանակէ։ «Եւ ոչ եթէ Հայր դատէ զոք, այլ զամենայն դատաստան ետ Որդոյ իւրոյ. զի ամենեքեան պատուեցեն զՈրդի՝ որպէս պատուեն զՀայրն. որ ոչ պատուէ զՈրդին, ոչ պատուէ զՀայրն՝ զառաքիչն նորա» (Յովհ. Ե. 22-23)։ «Ամենայն որ ուրանայ զՈրդի, և ոչ զՀայր ընդունի. որ խոստովանի զՈրդի, նա և զՀայր ընդունի» (Ա. Յովհ. Բ. 23)։ Որդոյն միջոցաւ Աստուածոյ անուան մատուցուած բոլոր յարգանքներն ու պաշտամունքները ոչ միայն Որդին, հապա նոյն իսկ Հայրը կ'ընդունի։ Որդին որ Հայրը փառաւորեց, փառաւորուեցաւ նաև Զօրմէն, անոր համար Որդոյն անուան սրբութիւնը համազօր է Զօր անուան սրբութեանը երբ Որդին կ'աղօթէր իր «Սուրբ Հօր» այս էր իր միակ ինդիքքը իրեններուն համար, «Սուրբ ըրէ ասոնք, ով Հայր»։ Եւ քանի որ Յիսուս առաքեալ ներուն միջոցաւ բոլոր մարդկութեան սրբագործուելուն համար աղօթեց Հօրը, և նոյն իսկ սրբեց մեզ իր սուրբ արիւնով ո՞րչափ աւելի պարտականութիւն մը պէտք է զգանք մենք ալ աղօթելու համար «Սուրբ եղիցի անուն քո»։ Ահա այս կերպով մեր այս աղօթքով Որդոյ միջոցաւ փառաւորած ու յարգած կ'ըլլանք Հայրը, և Անոր արդէն սուրբ անունը։

ԳՐ. ԱՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍԵԱՆ  
(Նարունակելի՝ 7)